27 Նաւի Սէնէ Ն. 4803 — 1910 ՕԳՍՏ. 28/10 ՍԵՊՏ. — ՀՈՒՄԱԲԻԹԷՍԻ — 28 Ա.ՂԸՄԹՕՍ 1326)(6 ՐԱՄԱԶԱՆ 1328

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽԲԱՐ

30 ԲԱՐԵ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65, Grand'rue de Péra, Taxim, 65

ԱՊՈՆԷ ԳԻՆԵՐԸ		Սէնթիմի 6 ամիս	
Խրթանցով իշին	Ղրուշ	60	35
Թատրա իշին	»	85	45
Մէմալիքի էնճէպիլէ իշին	Ֆրանկ	20	10

ՀԱՅՐՇԷՆԳԻՒՏ վէ ՀՈՒՄԱԲԻԹԷՍԻ
ԿԻՒՆԷԷՐԻ ՆԷՏՐ ՕԼՈՒՆՈՒՐ
Իլանաք իշին այրընա բազարլըգ :

مجموعهٔ اخبار
یك اوغلی تقسیم جاده‌سی نومرو ٦٥

ԸՆԴՀԻՄԱԽՕՍԱԿԱՆ

(1802 Թիւէն չարունակութիւն և վերջ)

Մի միայն աւարկութիւն եթէ ունէր Հաւախօսականին հեղինակը մեզի ընելու, զայն ալ չէ յիշած, բայց մենք պիտի յիշենք զայն իր կողմանէ. — Եթէ Արծիւեան ձեր հիմնադիրը չէ, ինչո՞ւ ուրեմն Սիւնհոդոսական Հայրերը ընծայութեան գլուխին մէջ ըսեր են՝ թէ նա վանական Միաբանութիւն մ'ուս հիմնած է ինչպէս կը յիշատակէ Հաստատութեան Կոնդակը... Ասիկայ Անտոնեան Միաբանութեան նախնի Հայրերուն յոյժ բարեսրտութեան արդիւնքն է։ որ Հայ-Կաթողիկէ Հասարակութիւնը Եկեղեցական Նուիրապետութեան մը տէր ընելու անչիջանելի եռանդով՝ վեհանձնութեամբ ամեն զոհողութիւն յանձն առեր և ընծայութեան գլխին մէջ նմանօրինակ բացատրութեան մը տեղի տուեր են, որպէս զի ընծայելին արդեանց վրայ թիւ մ'ուս աւելցայ, և Քահանայապետական հաստատութեան արժանանայ, ինչպէս արդեամբ ալ արժանացեր է։ Բայց մի միայն փաստը անզօր կը մնայ մեր վերոյիշեալ անուրանալի երեք փաստերուն առջեւ, և խնդրոյն հետեւանքին վրայ երբէք փոփոխութիւն մը յառաջ չեն բերեր։ Ուստի ամեն պարագայի մէջ ուրիշու պէս պայծառ կ'երեւի որ Արծիւեան ոչ մեր հիմնադիրն է և ոչ ալ Բրէյմայ վանքը չինողը. վասն զի նա 1821ին Ավրատ կղզեակին քարամայրին վրայ տուայտած ատենը, ինչպէս կրնար վանաշինութեամբ զբաղիլ, որուն համար գիտենք թէ բոլոր ունեցածը տուգանաց վատնած էր և յետին չքաւորութեան մէջ ինկած, ինչպէս յայտնի է առ Բրօքականտայ ուղղած քանի մը նամակներէն, ուրոնցմով դրամական նպաստ խնդրած է և մերժուած։ Մինչդեռ Մուրատեան եղբարց համար կրնանք ըսել՝ թէ քիչ շատ բան մը ունէին քանի որ վաճառական էին, որուն կը վկայէ նոյն իսկ Ղազարեան Եպիսկոպոսը, որ Զմմառու հին պատմաբան մ'է, և Մուրատեան եղբարց նամակը՝ որուն մէջ կ'ըսեն՝ թէ «Մենք մեր խարջով ի փառս Քրիստոսի չինեմք»։ Այս զուրցածնիս աւելի եւս կը հաստատէ յետագայ հատուածը, զոր խղճմտօրէն իտալերէնէ թարգմանելով՝ յառաջ կը բերենք.

«Մինչեւ ցարդ ասուածներէն յայտնի կ'երեւի որ չորս Հայ եղբայրները իրենց աղերսագրոյն պատասխանը չեն առած. ատոյգ է նոյնպէս որ յիշեալ վանքը (Յիսուս Ամենափրկիչ) 1722ին բնակելի ըլալու չափ չինուած էր։ Արդ՝ որո՞ւն պէտք է վերագրել այս չինութիւնը. Սբ. Ռահամ Եպիսկոպոսին թէ ոչ Հայ քահանայից, որ յետոյ այս հաստատութեան առաջին միաբանները եղան։ Վանքի մը չինութիւնը որչափ և պզտիկ ըլլայ, դրամի պէտք ունի, ինչպէս և ժամանակի նամանաւանդ բնակելի ըլալու համար, եթէ չենք ուզեր ենթադրել որ նմանօրինակ չէնքերը կ'աւարտին հազիւ թէ կ'սկսին, ինչպէս ոչնան անձրեւներէն եւ ամբ անտառային բուսոց ծիլը և հանիլը անմիջական կ'ըլլան։ Ուստի կ'երեւի որ այս չինութեան արժանիքը Հայ քահանայից վերագրելի է, որ Լիբանան փախչելով ազատած են հալածանքէ, ինչպէս կը գրէ Հալէպու վանքին Բարուչինաց Մեծաւորը 1721 փետր. 22ին. և թերեւս ալ չորս եղբարց վերագրելի է, որ Հռոմէն պատասխան մը չառնելով՝ ինքնուրոյն սկսած են այս չէնքը և մինչեւ ատիճան մը յառաջ տարած։ Այս կարծիքը հիմնեալ է Ասսէմանիի, ինչպէս և այլոց հեղինակութեան վրայ որ Լիբանանու և Ասորեստանի դէպքերուն վրայ մեծ ծանօթութիւն ունի. ուստի կը տեսնուի որ նախայիշատակեալ Աբրահամը գնաց բնակելու այն վանքը որ միանձունքներէն արդէն չինուած էր։ Պէտք է խոստովանիլ ուրեմն որ թէ՛ Աբրահամը և թէ՛ այլք Աբրահամին վերագրել կ'ուզեն այս պարծանքը, սակայն չկրնար հասկցուիլ որքան ճշմարտութեամբ։»

Այս հատուածը քաղած եմք Բրօքականտայէն մեզ հասած դիւանական ծանօթութեանց հաւաքածոյէն 3 հոկտ. 1836 թուականաւ և վաւերացեալ Բրօքականտայի կնքով, զոր խնդրած է Միաբանութիւնս Գրիգոր Պետրոս Զ. Կիլիկիոյ Կաթողիկոսին մեզ դէմ բացած դատին ջատագովութիւնը պատրաստելու նպատակաւ։ Յիշեալ հաւաքածոյն պատրաստուած է Don Olimpiad Corsiէն, որ կը պարունակէ 1718էն մինչեւ 1722 Մաւրատեանց աղերսագրոյն վրայ անցած դարձած դէպքերը, և Բրօքականտայի ժողովոյն անոնց վրայ տուած որոշումները։

Վերոյիշեալ դատին մէջ Բրօքականտան մեզի դէմ կրկին վճիռ տուած է, բայց Գրիգոր ԺԶ. Բահանայապետը չէ հաստատած զանոնք, մանաւանդ թէ վերաքննութիւն հրամայած է. և երբ միւնոյն հակառակ վճիռը կ'ներեցկնուի, այն ատեն Ս. Պապը բոլոր դատաստանագրերը իր գերագոյն ատեանը բերել տալով՝ Բահանայապետական լուութեան դատապարտած է այն դատը։ Սակայն 1847ին, Գրիգոր Պետրոս Ը., անձամբ Հռոմ երթալով միւնոյն դատը կը նորոգէ, բայց 1849ի քաղաքական խռովութիւնները վրայ հասնելով՝ դատը կ'ընդհատի. ինքն ալ իր Աթոռը կը վերադառնայ, ուր կ'սկսի գործնական միջոցներու ձեռք զարնել։ Բերիայէն 11 հատ տարիքոտ երիտասարդներ բերել տալով Բրէյմայ վանքը կը ներմուծէ իբրեւ նորընծայ Սրապեան Հ. Գէորգ Բ.ի տեղական Մեծաւորութեան ատեն, զոր Անտոնեան Միաբանութիւնը դուրս հանելու եղանակը կը գտնայ, միանգամայն կը բողոքէ առաջի ատենի Հռոմայ եղած անիրաւութեան դէմ, և այս անգամ եւս Բրօքականտայէ դիւանական ծանօթութիւններ կը խնդրէ, և կ'ունենայ նախկինին օրինակը՝ վրան յառաջաբան և վերջաբան մը միայն աւելցուած, զոր հոս կ'արտագրենք հաւատարիմ թարգմանութեամբ։ Յառաջաբանը ունի այսպէս.

«Շատ են գրուոր հաւաստիքները, զոր ունի Բրօքականտայի դիւանը, և այն նշանաւոր անձինքներէ գրաւած, որոնցմէ կը կարծուի թէ Լիբանանու Հայոց միանձանց Ամենափրկիչ վանքը Աբրահամ Պետրոս Ա. Կիլիկիոյ և Փոքր Հայոց Կաթողիկոսէն կառուցուած ըլլայ. անանկ որ հակառակը պնդողին խօսքերը արհամարհելի կ'երեւին։ Հանդերձ այսու եթէ խնդիրը ուշադրութեամբ քննուի, իրաց արդիւնքը, ինչպէս չատ տեղ կը պատահի, ուրիշ կերպ պիտի գտնան։ Իսկ վերջաբանը կ'ըսէ,— Արդ այս համառօտ պատմութիւնը աւարտելու համար կը կրկնենք ինչ որ սկիզբը ըսինք թէ Մօնսինեօրը (Աբրահամ Արծիւեան) Լիբանանու Մենաստանին զարգացման պարծանքը այո՛ ունի, բայց ոչ կառուցման, և կ'երեւի թէ արդարութիւնն ալ կը պահանջէ, որ հիմնադրութեան բոլոր արդիւնքը ընծայուի այն չորս եղբայրներուն, որ Հռոմէն խնդրեցին կառուցման հրամանը, կամ թէ ինչպէս ուրիշները կ'ըսեն, օրհնութիւնը։ Գրիգոր Պետրոս Ը. Կաթողիկոսը Հռոմայ քաղքին խաղաղութեան վերահաստատումէն ետքը ի Հռոմ՝ 1830ին իր փոխանորդին Բարեյիշատակ Տէր Միքայէլ Գասպարեանին միջոցաւ, որ յեպիսկոպոս ձեռնադրելու ատեն Բարսեղ կոչուեցաւ, յառաջ կը վարէ 4 տարի առաջ սկսած դատը, բայց ձեռնունայն կ'ելլայ։

Ասոր վրայ Կաթողիկոսը կ'սկսի բարեկամութիւն տածել Անտոնեանց հետ։ Նախ 1839ին զՀ. Արսէն Անճարակեան Արքեպիսկոպոս կը ձեռնադրէ Նէոկեսարիոյ վրայ։ Զորս տարի ետքն ալ զՀ. Սուքիաս Գաղանճեան, Ուստիս ընդհանրական Աբբայրը, Անտիոքայ վրայ. մանաւանդ թէ նոյն թեմը ի մէջանկնաւոր Անտոնեան Միաբանութեան կուտայ, նախապէս երկու կողմանէ յետս կոչուելով առաջի ատենին Հռոմայ ո՛ և է ամբաստանագիր, ջատագովութիւն, բողոք, զանգատագիր և որ ի կարգին։ Բրէյմայ վանուց վաճառման մուրհակին մէջն ալ վկայ կը գրուի։ Գեր. Աստուածատուրեան չյիշատակէր ասոնց և ոչ մէկը, զոր չենք յուսար որ անծանօթ ըլլան իրեն, մինչդեռ Կ. Պոլսոյ նախագահ Հասուն Անտոն Արքեպիսկոպոսին ձեռնադրած Եպիսկոպոսները Գրիգոր Պետրոս Ը. Կաթողիկոսին կը վերագրէ, որ են Ասթարեան, Պաղատուրեան, Առաքելեան Յովսէփ, Հաճի Դաւիթեան և Հալաճեան. ուստի փոխանակ Հաւախօսի՝ լաւ կ'ըլլար եթէ հաւատարիմ պատմաբան մը ըլլար։ Նամանաւանդ որ հակառակ իր յօդուածին սկիզբը ըրած յայտարարութեան՝ թէ իր գրութեան աղբիւրը Զմմառու դիւանն է, անոր ալ հաւատարմաբար չհետեւիր, վասն զի մենք գիտենք թէ այն դիւանը ունի Աբրահամ և Յակոբ Բ. Կաթողիկոսներուն ոսկերաց Բրէյմէն ի Զմմառ հանդիսաւոր փոխադրութեան պատմութիւնը։ Ինչո՞ւ ուրեմն իր դիւանէն զարտուղելով կ'ըսէ՝ թէ Անտոնեանք Հռոմ փախուցին զանոնք։ Մենք Անտոնեանքս այո՛ 1838ին(*) մեր առաջին խանձարուրին դամբարանէն ոչ թէ Աբրահամ Արծիւեանի՝ այլ Աբրահամ Աթթարի և Յակոբ Մուրատեանի ոսկերոտին հանելով՝ այլուր փոխադրեցինք և ոչ թէ փախուցինք։ Ինչ որ պատրաստութիւն էր Բրէյմայ վանքին վաճառման, որ տեղի ունեցաւ ի 1865։ Փախցնելու պարագայի մէջ ալ չէինք, վասն զի ոչ արգիլեալ ապրանք էին անոնք և ոչ ալ մենք մաքսանենգներ, այլ մեր ազատ ապրանքները, մեր հիմնադրաց սրբազան նշխարները և նուիրական յիշատակներն էին և մենք անոնց բացարձակ տէրը, զորս ակն յայտնի փոխադրեցինք ի Հռոմ, մեր Ս. Գրիգոր Լուսաւորիչ վանքը, Հ. Կղեմէս Միքայէլեանի ձեռօք, ուր ամփոփեցինք ի հող կապարեայ արկղներու մէջ, որոնց միայն վրայ գրուած է Padre Abramo, իսկ միւսոյն Monsignor Giacomo։ Այս գործողութիւնը կատարելու համար ուրիշին հարցնելու և կամ լրագրաց վրայ հրատարակելու հարկին մէջ ալ չէինք. ուստի կը յանձնարարենք Հաւախօսին զգուշաւոր ըլլալ բաներու ընտրութեան մէջ, եթէ կ'ուզէ ապնիւ ըլլալ և գրականութեան կանոնաց դէմ չմեղանչել։

Գեր. Աստուածատուրեանի չոշափած խնդիրները այլ և այլ ժամանակ յուզուած են, և 140 տարիէ ի վեր ծեծուելով՝ երբէք վերջնական որոշողութեան մը չեն յանգած։ Իրաց այս վիճակին մէջ ատիառ ապա այս կարգի խնդիրներ հրապարակ նետել, երկու հաստատութեանց մէջ կժտութիւն յարուցանելէ զատ ուրիշ արդիւնք չկրնար ունենալ։ Իսկ եթէ ուսումնասիրութեան համար է, ուրիշ նիւթեր չեն պակասիր, որպիսի են.—

Զմմառու կղերանոցը ինչո՞ւ Միքայէլեան կը ջնջուի, որուն ատակիվը շինուած է այն։ Արդեո՞ք հեռաւոր աշխարհէ եկած դուժարով մը, և անոր բարեխումը ինչպէ՞ս եղած է։

Լիբանանու Կաթողիկոսները ո՞ր թուականէն սկսած են իրենց իրաւասութիւնը տարածել Կիլիկիոյ և Ասորեստանու ահմաններէն դուրս։

Յովհաննէս Վ. Յովհաննէսեան Գաղատիոյ Եպիսկոպոսը ո՞ւր մեռած է և թաղուած։

Ասոնց իւրաքանչիւրը պրպտելու խնդիրներ են, որ լուսաւորութեան պէտք ունին։

Օրթաքէօյ Կ. Պոլսոյ
ի վանս Ս. Անտոնի Մեծի Աբբայի
20 Օգոստոս 1910

Հ. ՍԱՀԱԿ Վ. ՍՐԱՊԵԱՆ
Միաբան Անտոնեան

(*) Այս թուականը Բրէյմայ վանքին վաճառման տարած ենք վրիպակաւ Հիմնարկէքի պատմութեան մէջ «Հա. Ամս.» 1902 Սեպտ. էջ 295։

ՆԷ ԼԱՋԸՄ ԸՏԸ, ՆԷ ՕԼՏՈՒ

Իմբէրաթոր Վիլհէլմ, Մարիէնպուրկաս մալիւմ. օլան նուիթգընը իրատ իթտիկի զէման, գավմլարդն իթթիհատընը էօյէ պիր բարլագ պուեալար վէ ուսթա պիր ֆիքրէա իլէ թասվիր իթմիշ տիր քի. մէյրուիթ թիւրքիայը խաթըրլամամըշ օլմասը գապիլ տէյիլ. տիր։ Ալմանլար, մահդա բոյիթիգտ նազարըլա, եանի պիր ֆիքրի մախսուսա աթթի իտէրէք, օ նուիթգը մուախէզէ իտիեօրլար, լաքին տիկէր թարաֆտան՝ տինսիզլիկէ պէօյիւք պիր չէրէֆ վէրիլտիկի պիր զէմանտա, ճէնապը Հազգա օլան իթիգատ վէ իմանընը աչըգտան աչըգա իլան իտէն պիր հիւքմտարա մալիք օլմալարընտան տօլայը Ալմանլար իֆթիխար իթմէլի տիրլէր։ Հէր նէ իսէ, անվալը ուժուրմէյի պիր թարաֆա պրագարագ, գավմլարդն իթթիհատընը թասվիր իտէն օ մուհիմմ նուիթգա նազլ իտէլիմ։ Նուիթգդն օ ֆրգրասընը զկյրտէ տէրճ իտիեօրզգ։ Իմբէրաթոր Վիլհէլմ տիեօր քի, «Պու էֆքեար վէ հիսսիեաթլա հէր քիմ չալըշըրսա, խաչընը

ինանալարը նէ կիպի վէզայիֆէ մէճպուր գելտրըլնը բէք չաբուզ անլար։ Պիւթիւն մէզնէպլէր վէ գավմլարը այնի գարտաշ մուհապպէթի սաիրէսինտէ պիրլէշարիմէ-լէյիզ։ Հէր գավմա քէնտի խուսուսիյէ-լէրինի, քէնտի հագգլը իսթէկինի թէրք իթմէլիյիզ։ Պու սուրէթլէ ճէմաաթլար վէ սէնայի շիրքէթլէրի՝ տեվլէթին քեֆֆիկյի ինթիեաճաթընա մէտար օլմագ իչին, միչ-թէրէքէն չալըշմագ իւզրէ էլ էլէ վէրմէլի տիրլէր։ Զիֆթճի՝ թիւճճարըն էլինի, թիւճճար՝ սանսաթքեարը էլինի, վէ պիր ֆբրգաեա մէնսուպ օլան տա, վախանա իտիլէճէք պէօյիւք պիր թէշէպպիւս սբրասընտա, միւխթէլիֆ էֆքեար պէալէյէն տիկէր պիր ֆբրգաեա մէնսուպ օլանըն էլինի թուիմալը տբր։ Հէր մէզհէպ՝ տիկէր մէզհէպ մուհապպէթլէ թէհամմիւլ իթմէլի տիր։ Օլ վագթ պուրատա եաշամըշ վէ չալըշմըշ օլան պէօյիւք Ալմանլարը թաավիրինէ պէնզէեպիլիրիզ. օլ վագթ գարշըմըզտա եբզլան միշքիլաթը զալէկէ իսէպիլիրիզ, վէ հէր նէրէտ միշքիլաթա թէսաատիֆ իտէրսէք, հագրգէթէն զալէպէյէ մուվաֆֆագ օլուրըզ։»

Պու իթթիհատ նասիհաթլարընտան եաբընըզ Ալմանլար միւսթէֆիտ օլմայըզ, պունլարտան իսթիֆատէ իթմէկէ, սայիրլէրին տահա զիեատէ սէպէպլէրի վար տբր։ Էկէր մուհթազամ վէ միւթէրազգը հալտէ պուլընան Ալմանլարա, «Վաթանա իտիլէճէք պէօյիւք պիր չէյ եաբմագ լազըմ կէլտիկինտէ, պու իթթիհատ վէ իթթիֆագ գանունլարընտան իսթիֆատէ իթմէլէրի» նասիհաթ իտիլիեօր իսէ, սաբրլարտան պէրու պուլընտըզը ույգուտան տահա հէնուզ ուեանմըշ օլան վէ եէնիէէն քէսպը հաեաթ իթտիկինտէն, ազալարը հէնուզ զայիֆ օլուպ, կիւճ իլէ հարէքէթ իտէպիլէն պիր իսալգ իչին, պու նասիհաթլար, պու չարթլար նէ գատար զարուրի վէ էլզէմ օլմագ կէրէք տիր։

Թիւրքիատան, եէնի Թիւրքիատան պահս իտիկօրըզ։

Թիւրքիայա, հալը հազրբընտա իքի մէպտէ բէհպէր օլմալը տբր. տախիլտէ իթթիհատ իլէ անսաբրը միւխթէլիֆէ պէնինտէ միւսավաթը թամմէ վէ ուժում հագգընտա պիր սիյագտա ատալէթ. խարիճտէ իսէ, չու եա պու տէվլէթէ զիեատէ մէյլ իթմէքտէն, ատէթա աթէչտէն սագընբրճասընա սագընարագ, ուժում աէվլէթլէր իլէ սամիմանէ միւնասիպէթ։— Պունլար եաբըլըեօր մը։ Տախիլտէ էսկի բէժիմին օեունը տէվամ իտիեօր։ Տավալը քիլիսէլէր վէ մէքթէպլէր, Բուվարտան զիեատէ Պուլկարլարտան գօրգուլտրը իչին, Բումլարտան ալընըպ Պուլկարլարա վէրիլիեօր։ Էսկի քիլիսէլէրի, սաբրլարտան պէրու տէվամ իտէն Բաթրիգխանէյէ վէ եէնիլէրի տէ՝ տիւնքի էկզարգխանէյէ վէրմէք՝ մուվաֆբզը հագգանիյէթ իքէն, մուղայիրի վագը օլուեօր. հալպուքի Պուլկարլար տա մէմնուն իտիլէմէեօր։ Սիլահլարըն թօքլանմասը սբրասընտա վագը օլան հատիսէլէրլէ. Պուլկարլարըն չիւքրանիյէթի թագտիր օլունապիլիր։ Պունլար, մուհարէպէյէ գատար աթըլաճագ իքէն, համա օլսուն քի հուսուտտա. քէնտիլէրինէ գարշը գօյմաեա միւգթէտիր պիր գուվվէթ կէօրտիւքլէրինտէն, կէրի չէքիտիլէր։

Ալլահ բաղը օլսուն. տէվլէթ՝ քէնտի հագգընը թանբթմագ իչին օրտուսընա կիւվէնէպիլիեօր։ Լաքին մէմլէքէթ, պու գատար գուվվէթլի օլտըղը հալտէ, ատիլ օլմագ վասրթասընա, պինապէրին վազիֆէսինէ տէ մալիք տիր։ Պու գուվվէթինի, ատալէթ հագգընտա տախի մէվգրի իճրայէ գօրտա, օ գուվվէթ, օն գամ արթար։ Իքինճի Վիլհէլմ, «Հէր գավմըն խուսուսիյէթլէրինի, հագգընը թէսլիմ իտէլիմ» տէեօր։ Պու սէօզլէր, Ալմանիա իչին սէօյլէնմիշ իսէ տէ, Թիւրքիա տախի պունտան իսթիֆատէ իտէպիլիր։ Ֆագաթ թէկնօրիֆ օլունուր քի, նասրլտա պէօյլէ գամաեօր։ Կիրիտ մէսէլէսի, կէօզլէրի քէօրլաթմագլա, Բուլ ունսուրընա գարշը կէօնակէօն թազիդաթ բէվա կէօրիւլիւեօր։ Պօյգօթաժ՝ հէր չէյի չրբբտան չըգարտը։ Կիրիտ մէսէլէսի, քիլիսէլէր մէսէլէսինին հալլի խուսուսընտա տախի թէէսսիր իճրա իտիեօր վէ զայրիհիւմ։— Ըէֆիգիմիզ «Լ. Հէրալտ», պու մէգալէսինտէ, հիւքիւմէթին, Բուլ բաթրիգխանէսինէ գարշը օ. Լան բօլիթիգասընը թէնգիտ իտէրէք, տիեօր քի, «Շիմտի կէրի տէօնմէք վէ խէթայը վագբը թամիր իթմէք գապէ՝ մի տիր. պունու իւմիտէ ճէսարէթի իտէմմէքլէ պէրաակէր, արզու իտէրիզ. ֆագաթ էկէր պու չարբբգ հարէքէթի՝ սօնունա գատար իլէրի կէօթիւրիւլիւրսէ, պունա տա թէէսսիֆ իտէրիզ։»

«Լ. Հէրալտ», անվալը խարիճիլ պիլանչօսընը մէմնունիյէթպախ օլմատբընը տա պէեան իլէ, տիկէր պիր մէգալէսինտէ պունտան պահս իթէճէկինի վատ իթմիշ տիր։

ՍՕՆՈՒ ՆԷ՞ՐԷՅԷ ՎԱՐԱՃԱԳ

Պիր գաչ սէնէտէն պէրի տիր քի, մէմլէքէթիմիզտէ Խրիսթիան գատընլարըմըզընը մօտալարը, կիլիմ գուշամլարը վէ թավրոու հարէքէթլէրի զարիպլիկի վէ պիչիմսիզլիկի, տէրէճէյի աչըգ թաչմըշ պիլէ տիր։ Իսլամ գատընլարընա հիւքիւմէթ միւտախէլէ իտէրէք, աչըգ սաչըգ կիյմէլէրի մէն իտիլիեօր. եօլսուզ թավր ու հարէքէթլէրտէ պուլունմամալարը իչին պաղը թէտապիրի մախսուսէ իթթիհաղ վէ իճրա օլունուեօր. լաքին Խրիսթիան գատընլարըմըզընը, հիւքիւմէթին պու կիպի թէտապիրինէ թապի թուրթուլմատըզընտան, պունլարտան պիր խայրիսինին, զօլլար, կէօյիւսլէր, պաղէն եարը, պաղէն տերէճէսիզ աչըգ, ուեար ույմազ զբեաֆէթլէրլէ. ազ եա չօգ պիչիմսիզ թավր ու վազիյէթլէրլէ. սօգագլարտա, պաղչէլէրտէ կէճէլի կիւնտիւզ իւ. կէզտիքլէրի. տօլաչտըգլարը, աչըգ եախսա գարալը. ադրապալարտա կէօնակէօն չիրքին վազիմէթլէրլէ օթուրտըգլարը կէօրիւլտիւկիւ հալտէ, պունլարա նէ՝ պիր չէյ ատէյն օլուեօր, նէ՝ տէ մէն իտէն պուլունուեօր։ Պիր զէման գատընլար, եալընըզ պաղլարա տհգօրթ գբեաֆէթլէրլէ կիտէրլէր, վէ պալօլարա տա իսթէեէն կիտէր, իսթէմէեէն կիթմէզ իտի. լաքին պու կիւն էօյլէ տէյիլտիր։ Պու կիւն, հէր քէս, կիտիպ կէլմէյէ մէճպուր օլտուզը սօգագլարտա, օթուրմաեա մէճպուր պուլունտըզը թրամվայ արապալարընտա, տհգօրթ գաաընլարա թէսատիֆ իտիեօր, վէ պու հալ՝ չէհրիմիզտէ եաեըլտըգճա եաեըլըեօր. ադամմի, չադամմի, թրամվայ իչինտէ, իքի քիչինին եէրինի իսթիապ իտէն, պուլունտըգլարը մէնզարէլէրտէ՝ արգալարընտա օթուրանլարըն նազարկեահընը քէսէն մահուտ պիր արչին պօյը, պիր մէթրօ էնի վէ պիլմէմ նէ գատար պէօյիւքլիւքտէ թիւյիւ թիւսիւ օլան չաբգալարը, վիճուտի զբսգբվրագ իտէն սօն տէրէճէ տար եախսա չալվարվարի ֆիսթանլարը կիյիեօր։ Շու ջբբբսըզ վէ ույզունսուզ հալ քի, պիր չօգ էսնաֆ ֆամիլեալարտա տախի կէօրիւլտիւկիւ ճիհէթլէ՝ ատէթա էվ եբգըմը օլտուգտան պաչգա, կիւլիւնճ տախի օլուեօր, պիլմէյիզ տահա նէ՞րէլէրէ գատար կիտէճէք տիր. ախլէագը մահէլլիյէմիզ վէ անվալը իգթիսատիկ վէ իճթիմայէմիզ իւզէրինտէ տահա նէ՞ տէրէճէ մատտի վէ մանէվրի զարարը օլաճագ տբր։ Քիմ պու հալի տիւշինէճէք, քիմ պունա պիր հատտ թայէին իյլէկէճէք տիր։ Իշրէթին մէնի տիւշինիլիւեօր, վէ պունուն իչին շիրքէթլէր թէշքիլ օլունուեօր. ամանա գատընլարըն կիյիմ գուշամլարընը, ֆամիլեաճա հալինէ, քէսէսինէ, ախլէագ ու ատապը ուժումիէյէ եագըշը պիր ինթիզամ վէ իթիտալ պաչիրէսինտէ պուլունմըրմագ իչին, հիչ օլմազսա գասընլարտան միւրէքքէպ շիրքէթլէր թէշքիլ օլունամազ մը. քիլիսէլէրտէ վէրիլէն վազլարտա պունլարա գարշը սէօզ սէօյլէմէք իսթամ մը տբր, վէ զաէֆթալարըմըզընը՝ արա սբրա պունլարտան պահս իթմէսի գապիլ տէյի՞լ մի տիր։

Հէյլէ պիր նօգթա վար տբր քի, չօգլարա բէք չիրքին վէ միւնասիպէթսիզ կէօրիւնիւեօր։ Շէօյլէ քի պու եօլտա գալըպ զբեաֆէթլէրտէ պուլունան գատընլար, չիմտիյէ գատար օ գալըպ զբեաֆէթլէրիյէ քիլիսէլէրէ, մատուռլարա կէլմէզլէր իտի։ Շիմտի քիլիսէլէրէ մատուռլարա տա կէլիեօրլար, վէ զալէպէլիքլի կիւնլէրտէ էրքէք գատընը գալմագտըրը տուրուեօրլար։ Պու հալ, պիզիմ քիլիսէլէրիմիզտէ տէ կէօրիւլիւեօր։ Աճապա Բուլգարիայը բուհանիյէմիզ, քիլիսէ Փոլովրգատկալէրիմիզ, պունզբեաֆէթլէրլէ քիլիսէլէրէ կէլմէմէլէրինի գատընլարա, զէվճ եախսա էպէվէյնլէրինէ եօլըյլա խսթատ իտէ՞մէզլէր մի։ Պունա քիմ մանի օլապիլիր։ Պաղը թէսթրօ իտարէլէրի՝ չաբգա իլէ կէլէն գատընլարը գապուլ իթմէմէքտէ մուսթատ օլուեօր տա։ Բուլգարիայը բուհանիյէ՝ քիլիսէ կիպի մուգատէտա մահէլլէրտէ, պալօեա կիտերճէսինէ գօլլար, կէօյիւսլէր, ուժումզլար ատէզգ կէլէն գատընլարընը կէլմէմէսինի մէնէ մուսթատ օլամաեօր մը։

ԹԻՒՐՔԻԱ, ԵՈՒՆԱՆԻՍԹԱՆ ՎԷ ԿԻՐԻՏ ՄԷՍԷԼԻՍԻ

Եունան Մէճլիսի մէպուսանընա պաղը Կիրիտլիլէրին մէպուս ինթիխապընտան սօլայը Պաղը Ալինին եէնի նօթասը՝ կէչէն սալը ագչամը Օսմանլը սէֆիրլէրինէ կէօնտէրիլմիշ տիր։ Պունտան պաչգա Կիրիտ միլիս ասաքիրինին չավուշ վէ միւլազիմլէրինի, Եունան օրտուսընա իտխալ վէ բիւթպէէլէրինի թէրքի իթմէք իւզրէ Աթինաեա չաղրըմագ վէ պունլարընն եէրինէ Եունանը միւլազիմլէր կէօրաէրմէք ֆիքրինտէ օլաբղընը հիւքիւմէթը Օսմանիէ խապէր ալարագ, հուգուգը հիւքմրանիի հազրէթը Բատիշահիյի մուխլլ օլան պէօյլէ պիր մուամէլէյէ գարշը տախի, Պաղը Ալի, համի տէվլէթլէրէ կէօնտէրիկի. Հօթատա բրօթէսթօ իթմիշ, վէ Կիրիտլի զապիթլէրին Եունան օրտուսընա իտխալի վէ եէրլէրինէ Եունան զապիթլէրի կէօնտէրիլմէսի՝ Կիրիտին Եունանա իլհագը տիմէք օլաբղընտան, հիւքիւմէթը Օսմանիյէ-նին պունա միւսաատէ իտէմէհէկինի, հախթա 1906տա, 4 սէնէ միւատէթլէ Կիրիտ կէԽրիլմիշ օլան Եունան զապիթանընը՝ Կիրիտի թէրք իթմէլէրի վէ եէրլէրինէ տիկէրլէրին կէօնտէրիլմէսի թալէպ իտիլմիշ տիր։— Կիրիտտէ մահքէմէլէր վէ բօսթա բուլլարը մէսէլէլէրինին տէ սուրէթը զաթիէտէ թէսվիյէսի՝ Պաղը Ալիճէ թալէպ օլունաճաղը իւմիտ օլունուեօր։— Պաղը Ալինին պու մէթալիպի վէ ատանընն մէշքիւք հալի սբրաեա գօնտրգտան սօնրա, ատաեա վէրիլճէք մուխթարիյէթին գաթիէն թէսվիյէսինէ տէվլէթլէրճէ գարար վէրիլճէկկի՝ մէհաֆիլի ըսմիյէտէ մէմուլ իտիլմէքտէ տիր։

** Եունան Մէճլիսի մէպուսանընա ադա ինթիխապ օլընան իւչ Կիրիտլի՝ խսթիֆալարընը վէրմիշլէր տիր։

** Ալընան խուսուսի խապէրլէրէ կէօրէ, հիւքիւմէթը Եունանիյէ՝ թէտարիքեաթը հարպիէյէ ֆէվգէլատէ կէրմիյէթլէ տէվամ իթմէքտէ տիր։ Ալման վէ Ֆրանսըզ ֆապրիզալարընա սիրարըզ օլընան քիւլիյէթլի մուհիմմաթ՝ Թիրէյէ չըգարըլըր չըգարըլմազ Թէսալիայա կէօնտէրիլմէքտէ տիր։ Մահարիսթանա 2000տէն զիեատէ պէյկիր սիրարըզ օլընմըշ տբր, վէ հիւքիւմէթը Եունանիյէ, ազ պիր զէմանտա թէսլիմ իտիլմէք իւզրէ։ Դրիւպ ֆապրիզասընա բեք չօգ տազ պոթարեալարը իչին մուխապէրէ իթմէքտէ տիր։

ՍԱՏՐԱԶԱՄ ՀԱԳԳԸ ԲԱՇԻՆԸՆ ՍԷՅԵԱՀԱԹԸ

Բարիզ, 5 սեպտ.— Մ. Բիշօն, Հագգը բաշանընն զիեաբէթի Հագգընտաքի միւլագաթտա տէմիշ տիր քի, «Միւլագաթընն պաշլըճա էսասը՝ ուժումի բօլիթիգաեա միւթէալլիգ մատտէլէր օլմըշ տբր։ Իսթիգրազ մէսէլէսինէ կէլինճէ, էսասը գավիէ իւզէրինէ թէէմինաթ ալընմալը տբր։ Պու խուսուստա մուխապէրաթա տէվամ օլունուեօր։»Միւլագաթտա հազբը պուլընմըշ օլան Մ. Պրիան տա շէօյլէ իլավէ իթմիշ տիր. «Ֆրանսանընն ճիտտի թէէմինաթ թալէպ իթմէսինտէ նէ՞ կիպի թէտբրբ թապի օլտբղը կէօրիւլէճէք տիր։» Թան զազէթասը՝ աթիտէքի միւթալէաթը պէեան իտիեօր. «Ֆրանսա հիւքիւմէթինին էնտիշէսի, պաշլըճա, 10.000 թոնէլաթօլըգ իքի զբրվը սաթըն ալընմասը կիպի պիւտճէ խարիճինտէ մէսարիֆին իսթիեաբ իտիլմէսինտէն իլէրի կէլիեօր. իշթէ պունընն իչին Ֆրանսա, իսթիգրազա գարշըլըգ կէօսթէրիլէն վարիտաթըն նէրէլէրէ սարֆ իտիլճէճկինէ տաբը տօղրու մալիւմաթ վէրէպիլէճէք վէ իսթիգրազ օլընան ագչէնին՝ բագիպ միւէսսիսաթը սանաիէյէ իտիլէն սիբարբչարընն պէտէլինի թէէտիէյէ հասր օլընմասընը մէն իտէճէք պիր «թրէզօրիէ» ուսուլի թէշքիլինի թալէպ իտիեօր։»— «Բրթիթ Ըէբիւպլիք» զազէթասը տա շէօյլէ եազըեօր. «Պիզ զէնկին, հէմ բէք զէնկինիզ. պու մալիւմ. ֆագաթ նէյէ վէ քիմէ գարշը գուլանընլաճաղընը պիլմէկէրէք, պիզիմ բարարբըմըզընը, չճնէպիլէրտէն սիլահլար սաթըն ալընմասընա սարֆընա միւսաատէ իտէճէք օլուրսաք։ սատէտիլանէ հարէքէթ իթմիշ վէ պիր պաշգասը իչին չաբշմըլ օլուրուզ։»— Տիկէր զազէթալար տա, Օսմանը բօլիթիգասընը տօղրու պիր եօլա կիրտիրմէնին վագթը կէլմիշ օլաբղընը պէեան իտիեօրլար։

Բարիզ, 6 սեպտ.— Օսմանը պանգասը տիրէքթօրը Մ. Բէվուալ վէ հիւքիւմէթը Օսմանիէ մալիյէ միւշավիրի Մ. Շարլ Լօրան, պու կիւն, բէյնի վիւքէլա Մ. Պրիան թարաֆընտան գապուլ օլընմըշլար տբր։ Միւլագաթ, ուզուն սիւրմիւշ տիւր։ Մ. Բէվուալ, Բարիզտէ ճավիտ պէյ իլէ Օսմանը պանգասը արասընտա, սօն իսթիգրազա տաբը ճէրէեան իտէն միւզաքէրաթ հազգընտա մալիւմաթ վէրմիշ տիր։ Մ. Լօրան, Օսմ. պանգասընն նօգթաի նազարընը իսթիզամ իթմիշ տիր։ Մ. Պրիան, սատրազամ Հագգը բաշա իլէ եէնիտէն միւլագաթ իսէճէք տիր։

Բարիզ, 7 Սեպտ.— «Բարի-Ժուրնալ» նամ զազէթա, սատրազամ իլէ վուգուպուլան զաեէթ մուհիմմ պիր միւլագաթընը նէյր իտիեօր։ Հագգը բաշա, տէվլէթլէր։ Կիրիտտէ նուֆուզը միլլիյի Օսմանիյէ խալէլ կէԽրիլմէմէսի արզուսընտա օլաբղըլարընը պէեան իթթիքլէրինտէն, եագընտա վէկնէցիլօս իլէ տիկէր Կիրիտլի մէպուսլարընն ինթիխապը եիւզլինտէն հուսուլէ կէլէն հալին ֆասլ օլընճաճաղընը, մէմուլ իթտիկինի պէեան իթմիշ տիր։ Իսթիգրազ մէսէլէսինէ կէլինճէ, Հագգը բաշա՝ Ճավիտ պէյին Օսմանը պանգասը գարշըսընտաքի հարէքէթինի թէմամիյէ թաստիգ իթտիկինի, վէ թէէմինաթ մէսէլէսի հագգընտա իտիլէն իսրարընն սէպէպինի անլամասընը տէրմիեան իյէմիշ տիր։ Թիւրքիանընն՝ ինթիֆագը միւսէլէս իլէ ագաը իթթիֆագ իթտիկինէ տաբը չըգան հալատիսի՝ սատրազամ բաշա ըսմէն թէքզիպ իթմիշ տիր։

Ֆոնթէնէպլօ, 7 սեպտ.— Սատրազամ Հագգը բաշա տիւն պուրաեա կէլէրէք, Մ. Բուվիէյի, սէյֆիյէսինտէ զիեարէթ իթմիշ տիր։

Բարիզ, 7 սեպտ.— Պօրսա մէհաֆիլինտէ թէէմին իտիլտիկինէ կէօրէ, Օսմանը

լը իսթիգրազը մէսլէսինաէ, Մ. Բուվիէ-նին թէվասսիւթիլէ պիր իթիլաֆ ագա օլընմըշ տըր։ Պու իթիլաֆ մուճիպինճէ, իշպու իսթիգրազա գարշըլըգ կէօսթէրիլէճէք օլան Իսթանպոլ վիլայէթի կէոմրիւքլէր վարիտաթը, Օսմանլը պանգասընա էմանէթ պրաղըլաճագ տըր։

Բարիզ, 8 սեպտ.— Հազգը բաշա, իսթիգրազա գարշըլըգ օլարագ կէօսթէրի-լէն Իսթանպոլ կէոմրիւքլէրի վարիտաթը-նըն Օսմանլը պանգասընա թէսլիմինտէ պիր պէյիա կէօրիւլէմէկէճէկինի պէհան իթմիշ, վէ Ֆրանսա հիւքիւմէթի, պու թէէմինաթը քեաֆի կէօրմիւշ օլարընա-ան, խարիճիէ նէզարէթի Օսմանլը իս-թիգրազը թահվիլաթընըն Բարիզ պօր-սասընա գատուլինէ պէհանը մուվաֆա-գաթ իսէճէք տիր։

Բարիզ, 8 սեպտ.— Պազը ղազէթա-լար, եէնի Օսմանլը իսթիդրազը թահվի-լաթընըն Բարիզտէ իսրաճընա միւսաատ իտիլմէզտէն էվվել, Ֆրանսըզ էրպապը սէ-նատիյի նամընա պազը մէնֆաթլար թէէ-մին իտիլմէսինի հիւքիւմէթտէն թալէպ տէվամ վէ իսրար իտիեօրլար։

Բարիզ, 8 սեպտ.— Պօրսա հէյէթի տի-եօր քի, եէնի իսթիգրազը Պօրսատա բէս-մէն գատուլինէ տաիր ագա օլունան ի-թիլաֆ, զաթի ատտ իտիտիկի հալտէ, հիւ-քիւմէթը Օսմանիէյէ իքի միլեոն լիրա ա-վանս վէրիլէճէք տիր։ Մէզքիւր իսթիգ-րազը թահվիլաթը կէլէճէք հոկտ.ին է-քինճի 15ինտէ իսրաճ իտիլէճէք տիր։

Բարիզ.— Պօրսատա տէվլէրան իտէն-րիվաեէթէ կէօրէ, իսթիգրազա տաիր Հագ-գը բաշա իլէ Մ. Պրիան պէյնինտէ ճէրէ-եան իտէն միւզաքէրաթ, Ֆրանսա հիւ-քիւմէթինին թալէպլէրի մուճիպինճէ թէս-վիյէ օլունմըշ տըր։ Հաթթա թէէմին ի-տիլտիկինէ նէզարէն, իսթիգրազը միգ-տարը արթըրըմըշ վէ հիւքիւմէթը Օսմա-նիյէ՝ Ֆրանսըզ էրպապը սէնախյինէ մու-հիմմ սիբաբըշլարտա պուլունմայը թէա-հիւտ իթմիշ տիր։ Պու խապէր՝ Օսմանլը էսհամը ֆիեաթընա թէէսիր իթմէքլէ, էս-համը մէզքիւրէ Պօրսատա եիւքսէլմիշ տիր։

Բարիզ — Սատրազամ Հագգը բաշա՝ մալիէ նազիրը Մ. Գօշրիյի զիեարէթ իթ-միշ վէ ուզուն միւտտէթ զաեէթ սամիմի սուրէթտէ կէօրիւշմիշլէր տիր։

Բօմա.— Բարիզտէն պաթէլէկրաֆ իշար իտիլտիկինէ կէօրէ, Օսմանլը իսթիգրազը պաշա չըգմըշ վէ պիլճիւմլէ շարթլար թէս-վիյէ օլունմըշ տըր։ Պու վէսիլէ իլէ Իթա-լի զազէթասը, Թիւրքիա թարաֆընան Ֆրանսըզ ինշաաթը պահրիէ տէսթկեահլա-ընա մուհիմմ սիբաբըշաթ վուգու պուլա ճաղընը թէէմին էտիեօր։

*** «Թանին», պու կիւնքի նիւսխէսին-տէ, «Իսթիգրազ միւզաքէրաթընըն նէ նէ-թիճէ տլտըղընը պիլմէյիզ. Ֆագաթ մու-հագգագ սուրէթտէ պիլտիկիմիզ պիր չէյ վար իսկ, Թիւրքիա նամընա հիչ քիմսէ-նին սիբաբըշ վատը վէրմէկէ մէկզուն օլ-մատըղը տըր։ Կէնճ-Թիւրքիա հիւքիւմէ-թի, պէօյլէ մուխթլիֆ հայսիյէթ չէրայիթլէ հիչ պիր զէման իսթիգրազ ագա իթմէէճ-էճէք տիր» տէմիշ տիր։

ՐՈՒՄ ԲԱԹՐԻԳԽԱՆԷՍԻ

Զարշէնպիհ կիւնիւ բաթրիգխանէնին իքի մէճլիսի, Ֆէլզէլատ սուրէթտէ վէ բաթրիգ էֆ.նին թահթը բիեասէթինտէ իճթիմա իթմիշ տիր։ Պուշլըճա միւզաքէ-բաթ՝ Մէճլիսի միլլինին սուրէթը իճթիմաը հագգընտա ճիրէեան իտիպ. բաթրիգխա-նէնին հարաքէթինի պէտխահանէ ատտ ի-տէն պազը ղազէթալարըն թէճավուզլարը-նը թէքզիպէն, պիր պէհանամէի ըէսմի նէշրի զարարկիր օլմըշ տըր։ Պատէհու Մէճլիսի միլլինին քիւշատընտա բաթրիգ էֆ. Թարաֆընտան իրատ օլընաճագ նութ-զը թանզիմ իթմէք իւզրէ, Միտիլլի վէ Սիսամ մէթրոպոլիտլէրիյէ Ս. Գազանովա վէ Ա. Եօաննիտէս էֆ.լէրտէն միւրէք-քէպ պիր գոմիսիոն թէշքիլ գըլընմըշ տըր։

— Նազարընմըզ վէճէյէ, մէճլիսին էէվմի իճթիմաը՝ կէլէճէք չարշէնպիհ կիւնիւ օլ-մասը գարարլաշտըրըլմըշ տըր։

*** Բուսմ բաթրիգխանէսինտէն ղազէ-թալարա թէպլիղ օլընան պէհանանամէի ըէսմի տիր.

«Իքի հէյէթ, պու կիւն, բաթրիգ էֆ. հազրէթլէրինին թահթը բիեասէթինտէ իճ-թիմա իտէրէք, ուսուլը գատիմէյէ վէ Գանունը Էսասինին մատտէյի մախսուսէ-սինէ թէվֆիգէն իճթիմայէ տավէթ իտիլէն Մէճլիսի միլլինին մուամէլաթընա տաիր զօմիսիոնը մախսուս թարաֆընտան թան-զիմ իտիլէն բրօկրամը, միւզաքէրէտէն սոնրա թատվիկ իթմիշլէր տիր։

«Մէրի օլան գավանիյինին բուէրնա կէօ-րէ թանզիմ իտիլմիշ օլան իշպու բրօկրամ մուճիպինճէ, Միլլէթ մէճլիսինին մուամէ-լաթը, բաթրիգխանէ իլէ հիւքիւմէթը մէշ-բուրթա արասընտաքի միւնասէպաթընը իքի սէնէէտէն պէրի ալտըղը բէնկի թէտգիգտէն, վէ մէվճուտ իսթիլաֆաթընը պիր սուրէթը ատիլանէ վէ գանունիյէտ թէավիյէսիյլէ, իլէրուտէ պաշգա իսթիլաֆ զուհուրինէ մէյտան վէրիլմէմէք իշին, հիւքիւմէթ իլէ իթիլաֆ չարէլէրինի թայինտէն իպտիբթ պուլունաճագ տըր։

«Թապիի տիր քի, Մէճլիսի միլլինին միւզաքէրաթը՝ գանունլարա թէմամիյէ թէվֆիգ սուրէթտէ վէ Քիլիսէ իլէ Միլ-լէթին՝ հիւքիւմէթը մէշբուրթաեա զարշը վէզայիֆ վէ հուգուգը տաիրէսինտէ ճէ-բէեան իտէճէք տիր։ Զաթէն բաթրիգխա-նէ՝ հուգուգ վէ վէզայիֆի մէզքիւրէ հագ-գընտա իճապ իտէն թէշէպպիւսաթը բէս-միէյի իճրատէն պիր ան խալի գալմամըշ տըր։»

*** Բուսմ բաթրիգխանէսինին ագա իթ-մէք իսթէտիկի Մէճլիսի միլլինին ագտընա միւսաատ իտիլմէմէսի, վէ հիւքիւմէթին էմրլէրինի տինլէմէկէրէք, մէճլիսէ կիտ-ճէք ազալարա նէ եօլտա ժուամլէ օլմա-սը հագգընտա Ասլիէ նէզարէթինտէն Տա-խիլիէյէ եազըլան թէզքիրէ իմմիյէթը ու-մումիյէ միւտիրիյէթինէ թէպլիղ օլընաբ-ագ, իճրաաթա պաշլանմագ իւզրէ էմր վէրիլտիկինի «Թանին» եազըեօր։

*** Տիւն Ասլիէ վէ Մէզահիպ նէզա-րէթինտէն Բուսմ բաթրիկինէ եազըլան պիր թէզքիրէտէ, պիլա բուսխաթ ագտընա բաթրիգխանէճէ գարար վէրիլէն վէ հո-նիւմիւզէքի չարշէնպիհ կիւնիւ թօրլա-նաճագ օլան Մէճլիսի միլլինին իճթիմաը՝ գավանիյնի տէվլէթէ վէ թապիյէթ ու-սատագաթա մուխալիֆ օլտըղը, վէ պու եիւզտէն պիր թագըմ ուդիւնսըզլըգլար զուհուրի մէլհուզ պուլընտըղը ճիհէթլէ, պունըն ագտը՝ Գանունը ճէզանընն պազը ան-քեամընընն թաթպիգինի իճապ իթտիրէ-ճէկի պիլտիրիլմիշ տիր։— Պու խուսուստա թաաթիի էֆքեար իթմէք իւզրէ, բաթրիգ-խանէ մէճլիսլէրինին պու կիւն թօրլանմա-սը մէմուլ տըր։

*** Բաթրիգ էֆ.նին չարշ. կիւնիւ, իքի հէյէթին իճթիմաընտա իրատ իյլէտիկի պիր նուսխէընտա, «Համիտ տէվրի տանա խա-յըրլը իտի, տանա էյի իտի» կիպի սէօզ-լէր սէօյլէմիշ օլաբընընտա, պու սէօզլէր՝ բէք զիեատէ սուի թէէսսիր իթմիշ տիր։ Թիւրքճէ ղազէթալար՝ պու սէօզլէրի չիա-տէթլէ թէնգիտ իտիեօրլար։

ԱԶԳԱՅԻՆ

Տիւն, Վարչական ժողով, Կ-Բաթրիգ էֆ.նին թահթը բիեասէթինտէ իճթիմա իթմիշ վէ միւզաքէրաթ կէճէ սաաթ եա-ըրմա գատար ալվամ իյլէմիշ տիր։ Իչին-տիկիմիզ կէօրէ, պու իճթէմատ, կէչէն սօն իքի իճթիմաընը զապթը օգունմըշ, վէ պազը թատիլաթլէ վէ եազըլմամըշ օ-լան ֆըգրալարընը իլավէսիյլէ թատիգ օ-լընմըշ տըր։ Պատէհու բուզնամէյէ կէչի-լէրէք, Դալաթա Փրկիչ քիլիսէսի թաղ. Խորհուրդը թարաֆընտան, մէզքիւր քիլի-սէ տաիրէլէրինի իշղալ իթմիշ օլան պազը թաշրալը միլլէթտաշլարըմըզընը օրատան չըգարըլմասընը, վէ Վիչէն էֆ. Գըլճեանընն պազը էշեասընը վաղ իլէ իշղալ իթտիկի պիր գաչ օտանընն թանիյէ իթտիրիմէսի-նի վէ քիլիսէնին միւհթաճ օլտըղը պազը թամիրաթա գուլանընըմագ իւզրէ, Կաթո-ղիկոսարանատան ալառագը օլտըղը 400 լիրատան հիչ օլմազսա 150 լիրասընընն թէէտիյէ իտիլմէսինի միւպէյնին կէօնտէ-ռիլմիշ օլան պիր թահրիրատ օգունմըշ, վէ պիր միւտտէթ միւզաքէրէտէն սոնրա, թաշրալը միլլէթտաշլարըմըզընը, Նիհայէթ-սիզ սուրէթտէ քիլիսէ օտալարընը իշղալ իթմէլէրի ճայիզ օլամատաճաղընտան, վէ Վիչէն էֆ. Գըլճեանընն մէզքիւր օտալ-ըը պու սուրէթլէ իշղալ իթմէսինէ արթըգ խիթամ վէրիլմէսի լազըմ կէլէճինտէն, մէզքիւր օտալարընն եօլլայա թափիյէ իթ-տիրիլմէսի զարարլաշտըրըլմըշ, վէ թատ-միրաթ իշին թալէպ օլունան ագէյէ կէ-լինճէ, Կ-Բաթրիգ էֆ.՝ չիմտիլիք օ միգտար բարայը վէրէմէէճէկինի պէհան իշլէմիշ։ Լաքին բէք էլվէմ օլան սարֆի-եաթ իշին, հիչ օլմազսա 25 լիրա միգտա-ը պիր բարա իսթէնիլտիկինտէ, պունընն լճապընա պագմայը վատ իթմիշ տիր։ Պու մէթալիպի արզ իթմէք իշին, քիլիսէ Մեծ-Ժողովրդապետի Ռափայէլ Վ. Իք-մէճեան իլէ Թաղ. Խորհուրդ ազասընտան Պողոս էֆ. Սլան մէճլիսէ կէլմիշլէր տիր։— Պատէհու Տր. Միմիտեան էֆ.նին պիր մէսէլէսի մէվզուի պահս օլմըշ տըր։ Պու մէսէլէ շու տըր քի, Տր. Միմիտեան էֆ., Ս. Յակոբ խասթախանէսինտէ թէ-պաղէթլէ պուլուսնաբաղը հալտէ, մանգա թասարրուֆա բիայէթէն չըգարըլըգտան սոնրա, Ուսումնական Խորհուրդ ազալը-ղընտ թայինի խալիմիշ. Ֆագաթ Մամիտ-եան էֆ.՝ խասթախանէտէն չըգարըլմասը՝ թասարրուֆ իշին օլմատըղընը վէ պուն-ատա քէնարսինէ հագգսըզլըգ վազը օլտու-ղընը իտատա իտէրէք, Ուսումնական Խոր-հուրդ ազալըղընտան տաիսի չէքիլտիկին-տէն, մէսէլէ՝ մէճլիստէ լլհ վէ ալէյհտէ խայլի միւնագաշայը մուճիպ օլմուշ. Վէ նիհայէթ Ս. Յակոբ Հոզաբաշնութիւնը թարաֆընտան Միմիտեան էֆ.յէ լազըմ կէլէն իշղահաթընն վէրիլմէսիյլէ մէսէլէնին հիւսնի թէսվիյէ իտիլմէսի գարարլաշ-տըրըլմըշ տըր։— Միթէապըպէն Ս. Յա-կոբ խասթախանէսինին միւթէրաքքիւմ վէրկիլէրի մատտէսինտէն պահս օլունմըշ, վէ էվվելճէ վէրիլմիշ Ֆագաթ իճրա օլուն-մամըշ օլան զարարա, եանի պիրի Ֆա-զիրխանէ իւզէրինէ գօնմուշ օլան վէրկի-նին գամիէն ափվը վէ տիկէրի՝ քիլիսէ վէ խասթախանէ կիպի միւէսսիսաթատ պէն-տէ 10 եէրինէ, թաշրալարատա էմսալի օլ-տուղը վէճէյէ պէնտէ 5 վէրկի ալընմասը իշին, բաթրիգխանէ ճանիպինտէն հիւքիւ-մէթէ իքի թագրիր եազըլմասը թէէքիտ ի-տիլմիշ, վէ պու գարարա միւսթաճէլիյէթ վէրիլմիշ տիր։

*** Պուլկար էկզարգը Եօսիֆ էֆ., կէ-չէն սալը կիւնիւ Կաթողիկոսարանա կէ-լէրէք, Կ-Բաթրիգ էֆ.յի զիեարէթլէ պիր միւտտէթ միւլագաթ իմմիշլէր տիր։ Էկ-զարգ էֆ. հագգընտա պու սըրատա ի-թիրամաթը լաեըգէ կէօսթէրիլմիշ, վէ միւ-լագաթ, անվալը ճարիէ իւզէրինէ բէք սա-միմանէ սուրէթտէ ճէրէեան իյլէմիշ տիր։

*** Կէչէն կիւն Պուլկար էկզարգը էֆ.-նին՝ Էրմէնի բաթրիկի Դուրեան Սրբազա-նը զիեարէթինտէ, հիւքիւմէթը Օսմանիէ զարշըսընտա իճրա իտիլէճէք միլլէթճէ թէ-շէպպիւսաթտա, բաթրիգխանէլէրին միւշ-թէրէքէն հարէքէթ իմմէլէրինէ տաիր պա-զը միւքեալէմաթ ճէրէեան իթտիկինի ըումճա ղազէթալար եազմըշլար իսէ տէ, էրմէնիճէ ղազէթալար՝ պու հավատսի թէքզիպէն, միւլագաթընն սըրթ նէզաքէթ տաիրէսինտէ ճէրէեան իտիպ, բօլիթիգա-տան ասլա պահս օլընմատըղընը պէհան իտիեօրլար։ Նէօլօղոս ղազէթասը՝ Էրմէնի բաթրիկինին՝ պիր Շիզմաթիգ էկզարգըլա պէօյէ պիր իթիլաֆ բէյտա իմմիշ օլմա-մասընտան մօլայը տա ալընմըշ կիպի կէօրիւնիւեօր։

ՄԻԹԷՖԷՐՐԻԳ ՄԱԼԻՄԱԹ

Ինկիլթէրրա տաիսիլէ նազիրը Լօրտ Զըրչըլը բաքիպ օլարընը վէ Մէտիլլի ճիվարընտա գումա օթուրարընը պու կիւն սօն սահիֆէմիզտէ եազարընմըզ վա-բար գուրթարըլմըշ տըր։ Լօրտ Զըրչըլ՝ բազար իրթէսի կիւնիւ չէհրիմիզէ վասըլ օլաճագ տըր։

1299 վէ 1300 էնէլէրի ղայրը միւս-լիմ էֆրատը՝ պու սէնէնին մայիսինտէն պէրի իյֆաի խըտմէթ իթմէքտէ օլտըգլա-ը ճիհէթլէ, էօնիւմիւզտէքի սեպտ.ին նիհայէթինտէ սալը վէրիլէրէք, իքինճի սընըֆ իհթիեաթա կէչէճէքլէր վէ 26 եա-չընը իքմալ իթմիշ օլան Միւսլիմանյար կիպի մուամէլէ կէօրէճէքլէր տիր։ 1304 թէրթիպլի (22 եաչընը իքմալ իթմիշ օ-լանլար) էֆրատ հագգընտա նէ մուամէլէ եաբըլաճաղը հէնուզ մալիում տէյիլ տիր։

Պուլկար սէֆիրի, էվվելքի կիւն Պա-պը Աշիտ, խարիճիէ նազիրը իլէ Մաքէ-տոնիա ֆիրարիլէրի հագգընտա պազը միւ-զաքէրաթտա պուլընմըշ տըր։

Պունտան պէօյլէ տախիլէ կէօնտէրիլէ-ճէք մէքթուպլարընն ատրէսլէրի, մէվլէ-քէթին ըէսմի լիստանը օլան թուրքճէ եա-զըլմասը, վէ թուրքճէյէ մաատտա, խա-թէնիրտիկի հալտէ տիկէր լիսանլարլա տա-եազըլապիլճէկկի՝ Բօսթա վէ թէլէկրաֆ ի-տարէի ումումիսի թաբաֆընտան իլան ի-տիլմիշ տիր։

Պապը Ալիյէ կէլէն մալիումաթը ըէսմիէ-տէ, Պուլկարիսթանընն հուատուտը Օսմանի-տէ թէտարիքեաթը հարպէէ իճրա իթտիկինին վէ տաքէր իլէ զապիթան կէօնտէրիլտիկի-նին տալը օլմատըղը, վէ պու-բիվաեէթլէ-րին սըրթ ույտուրմատան իպարէթ պուլուն-տըղը պիլտիրիլմիշ տիր։

Սուլթան Մէհէմմէտ Խանը Խամիս իլէ Պուլկար զրալը արասընտա, մանօվրալար էանասընտա, Էտիրնէ ճիվարընտա հու-տուտտա իճրաի միւլագաթ իշին մուխա-պէրաթ վէ միւզաքէրէ ճէրէեան իթմէքտէ օլտուղընա տաիր պիր Պուլկար զազէթա-սընընն նէշրիթտիկի հավատիս թէքզիպ օ-լունուեոր։

Զաթը հազրէթը Բատիշահիյէ բէտէրի նամընա արզը չիքքան իթմէք իւզրէ, Դարատաղ վիլիի ատտը քրէնս Տանիլընընն, զէվճէսի իլէ պիրլիքտէ Իսթանպոլը զիեա-ըէթ իտէճէկի՝ Դարատաղ հիւքիւմէթի թարաֆընտան Պապը Ալիյէ ըէսմէն պիլ-տիրիլմիշ տիր։

Բարիզտէն պա թէլէկրաֆ իշար օլուն-տըղընա կէօրէ, Զաթը հազրէթը Բատի-շահինին կէլէճէք սէնէ զարֆընտա Էվրօ-բաեա պիր սէյեահաթ իճրա իտէճէկի շայ-եասը եէնիտէն տէվլէրան իթմէյէ պաշլա-մըշ տըր։ Զաթը Շահանէ՝ Իզվիցէրիտէ պիր միւտտէթ գալարգտան սօնրա, Բա-րիզ Լօնտրա, Պէրլին վէ Վիէննաեա կի-ալէճէք տիր։

Բօսիա նամ ղազէթա՝ «Գարատէնիզ ֆիլօսըֆընն իսթիեաճաթը» սէրլէվհասըլա եազըղը պիր մէգալէտէ, Գարատէնիզ ֆիլօսը հարպ սէֆինէլէրինին թէքմիլ թէս-լիհաթը վէ զըրհլըլարընն թէճտիտիյէ Սէվասթօբօլ վէ Նիզօլայէֆ ինշաաթը պահրիէ տէսթկեահլարընն եէնիտէն ին-շասը, վէ Գարատէնիզ ֆիլօսընն սօն սիս-թէմ զըրհլըլարըյլա թագվիյէսի իշին գա-բարլաշտըրըլան բլանընն մէվզրի իճրայէ գօնմասը խուսուսընտա իճապ իտէն թէք-լիֆլէրին մէճլիսի վիւքէլաեա թէպլիղի՝ Պահրիէ նէզարէթինին մէճպուրի իլ իճրա վազիֆէլէրի օլտուղընը պէհան իտիեօր։

Ֆրանսանընն Լօնտրա սէֆիրի վէ սա-պրգ Իսթանպոլ սէֆիրի Մ. Բոլ Գանպոն, եազըղընմըզ վէճէյէ, չարշէնպիհ կիւնիւ չէհրիմիզէ վասըլ օլմուշ տըր։ Մ. Գանպոն՝ տօսթու պուլունան Ֆրանսանընն Տէրիսաա-տէթ սէֆիրի Մ. Պոմբարա 15 կիւն գա-տար միւսաֆիր օլաճագ տըր։ Միւշարի-լէյհ՝ խարիճիէ նազիրը բաշայը վէ Իսթան-պոլան կիտէճէկի վապթա գատար սատ-բազամ բաշա չէհրիմիզէ ավտէթ իյլէտիկի թագտիրտէ սատրը միւշարիլէյհի տախի զիեարէթ իտէճէք տիր։— Միւշարիլէյհին պիրատէրի օլուպ, Ֆրանսանընն Պէրլին սէ-ֆիրի պուլունան Մ. Ժիլ Գամպոն տախի զէվճէսիյլէ պիրլիքտէ պիր գաչ կիւնէ գա-տար չէհրիմիզէ մուվասալէթ իտէճէքլէր, վէ 15 կիւն թարապիատա Ֆրանսա սէ-ֆարէթխանէսինտէ միւսաֆիրէթլէն իգա-մէթ իմմիքտէն սօնրա, իքի պիրատէր-լէր մահէլլի մէմուրիյէթլէրինէ ավտէթ իյ-լեեճէքլէր տիր։

Պունտան պէօյլէ չէհրիմիզտէ եանկըն զուհուրինտէ, գուլէյերտէն թէլէֆօն իլէ էմնիյէթը ումումիյէ իտարէսինէ վէ օրա-տան ուժում բօլիս մէրքէզլէրիյլէ իթֆայէ պէօլիս-քլէրինէ վէ մանալլէ պէքճիլէրինէ խապէր վէրիլէճէկինտէն վէ պէքճիլէր թա-բաֆընտան էվվելքի կիպի իլան օլընաճա-ղընտան, չու հալէ կէօրէ լիւզումլարը գալմաեան քէօշքլիւլէր լազվ իտիլմիշ տիր։

Պիր զէմանտան պէրու չէհրիմիզտէ օնտան օն տէօրթ եաչ արասընտա էրքէք չօճուգլարըն զայպ օլմասը սըզլաշտըղընը, վէ պիր այ իչինտէ 4 չօճուղըն զայպ օլ-տըղընը «Ժէօն-Թիւրք» եազըեօր։

Եվվէլքի ազչամ իւզէրի հարպիէ, իսարիճիէ վէ մալիէ նազըրլարը Պապը Ալիյէ կիտէրէք, տախիլիէ նազըրը իլէ պապը մուհիմմ մէսէլէսէր հազգընտա իճրաի միւզաքէրէ իթմիշլէր տիր։

Իթալիա-Նէֆիրինին ուղրատըղը Հայեանը թէէսսիւֆ հատիսէյի եազմըշ իտիք։ Զարշէնպիհ կիւնիւ Էմինիյէթը ումումիյէ միւտիրի իլէ Պէյօղլը միւթէսարրըֆը վէ Իսթանպօլ վէ Պէյօղլը բօլիս միւտիլէրի՝ Պէյօղլու միւթէսարրըֆլըղը տայիրէսինատ իճթիմա իտէրէք, իճապ ի-տէն թահգըզաթը ըէսմիէյի իճրա իյլէմիշ, վէ գավաբ ճէլպ իտէրէք, իֆատէսինի ալմըշլար տըր։ Արապաճընին տա իֆատէսի ալընմըշ, վէ պաղը չահիտլէր տինլէնմիշ տիր։ Իթալիա սէֆարէթի պաշ թէրճէմանը Մ. Շապէր, չարշէնպիհ կիւնիւ պու խուսուս հազգընտա Պէյօղլը միւթէսարրըֆը պէյ իլէ կէօրիւշմիշ տիւր։ «Լա Թիւրքի»նին պիր մուհարրիրի՝ Պէյօղլը միւթէսարրըֆը իլէ միւլագաթ իթմիշ, վէ միւթէսարրըֆ պէյ՝ էնանի հատիսէտէ օրթայը վավէյլաւա վէրէնլէրին՝ մէմուրիյէթլէրինատէն թարտ օլընմըշ սապըգ Եըլմըզ մէմուրլարը օլարընը, վէ պու հատիսէնին՝ «ըէաքսիոն» իչի օլմասը մաղնուն իտուկինի պէեան իյլէմիշ տիր։

Իշպու հատիսէ հազգընտա Պէյօղլը միւթէսարրըֆլըղընճա իճրա զըլընան թահգըզաթի իքմալ օլունարագ, իչ՝ էմնիյէթը ումումիյէ միւտիրիյէթինէ հէվալէ օլընմըշ տըր։

Բօմա, 7 սեպտ.— Իթալիա մէհաֆիլի սիեասիյէսի, Իսթանպօլ Իթալիա սէֆիրինին արապա հատիսէսինատէն տօլայը հիւքիւմէթը Օսմանիէնին թուֆթընը մէսէլէսի թագտիր իտիեօրլար. ֆագաթ ղազէթալար՝ պու վագբայա բօլիթիգաճա մուհիմմ պիր չէքլ վէրիհօրլար։ Պունունլա պէրապէր հիւքիւմէթը Օսմանիէնին, պու իչատ մէսուլ օլանլարը քէմալը չիտէթլէ ճէզալանարրաճաղընա պէքլէնիեօր։

Բօմա, 6 սեպտ.— Օսմանլը սէֆիրի, Իսթանպօլտա Իթալիա սէֆիրինէ վագը օլան հատիսէտէն տօլայը հիւքիւմէթը մէթպուսաբընը թէէսսիւֆիւնիւ խարճիյէ նազըրընա պէեան իյլէմիշ տիր։

Թիւրքիա միլլի պանգասը թարաֆընտան խազինէի մալիէյէ ավանս թարիգիյէ 500,000 լիրա վէրիլմիշ տիր։

Սատրազամ բաշա՝ Բարիզտէ Իթալիա սէֆիրինի զիեարէթ վէ չէհիր ճիվարընտա օթօմօպիլ իլէ պիր թէնէզզիւհ իճրա իթմիշլէր տիր։—Թրիպունա նամ Իթալիա ղազէթասը, պու միւնասիպէթլէ եազընը պիր ֆըգրատա, սատրազամ բաշանընը պու գիեարէթի՝ իքի հիւքիւմէթ արասընտա մէվճուտ միւնասէպաթընը սամիմիյէթինէ տէլալէթ իթտիկինի սէօյլէմէքտէ տիր։

Մալիէ նէզարէթի միւշավիրի Մ. Լօրան, Ֆրանսա ըէիսի վիքէլասը Մ. Պրիան իլէ պիր միւլագաթընտա, Օսմանը մալիէ միւշավիրլիկի վազիֆէսինատէն չէքիլմէք ֆիքրինատէ օլտուղընը պէեան իթմիշ տիր։ Պունունլա պէրապէր միւմայէյէ, Իսթանպօլա կիտէճէկինի տէ իւմիտ իթմէքտէ տիր։

Թիւրքիանընը ասքէրինի հալը սէֆէրէ գօյմագտա օլտըղը չայեալարը բիացաեա սուլ թէէսսիր իթտիկի՝ Վիէննատան իչար օլունուեօր։ Իթալիա թէլէկրաֆ չիրքէթի՝ Օսմանը գուվվէյի ճէսիմէյի ասքէրիյէսինին թօքանմասը, եալընըզ Թիւրքիանընը հաղըր օլարընը Եունանիսթանա կէօնթէրմէք մաղսէտինատէն իպարէթ պուլընարընը պիլտիրիեօր։

Հիւքիւմէթը Օսմանիէնին Մաքէտոնիա միւլթէճիրլէրինի գապուլ իթմէք իսթէմէտիկի՝ կէչէն կիւն Սօֆիատա չուհու պուլմըշ, վէ հիւքիւմէթը Օսմանիէ ալէյհինատ բրօթէսթօ իթմէք իւզրէ. Ռուսճուգատա, միւլթէճիլէր լէհինատ պիր միթինկ ագտ օլընմըշ տըր։ Տնէվնիք ղազէթասը, Մաքէտոնիա միւլթէճիլէրինին մէմլէքէթլէրինէ ավտէթի իյին Թիւրքիա իլէ Պուլկարիսթան պէյնինատ ագտ սլընան մուգավէճէտէն պահալա, Պուլկար հիւքիւմէթինին, Պապը Ալիինին բօլիթիգասը տուզաղընա տիւշաիւկիւնիւ եազըեօր։

Շէհրիմիզտէ թրամվայ արապալարընդն էլէքթրիք վասրթասըլա իյլէտիլմէսի իչին, Նաֆիա նէզարէթի իլէ Թրամվայ չիրքէթի պէյնինատ պիր իմթիազատ ագտ օլընարընդընտան, իչպու գարարընդ կվրագը լազըմէսի՝ Մէճլիսի վիւքէյլանընդ թատիզինէ արշ օլունմագ իւզրէ ատրտէսթը թանզիմ տիր։— Շու հավատիս՝ աճապա գաչընճը տէֆա իչիտիլմիշ վէ եազըլմըշ տըր։ Պագալըմ իճրասը նէ՞ վագթ կէօրիւլէճէք տիր։

Շէհրիմիզին էլէքթրիքլէ թէնվիրի իմթիեազը հագգընտա բազար իրթէսի կիւնիւ Նաֆիա նէզարէթի պիր գարար վէրէճէք տիր։

Իսթանպօլ մէպուսը վէ Թանին ղազէթասը սահիպ վէ սէր մուհարրիրի Հիւսէյին Ճահիտ պէյէ գարշը, Իսմայիլ Ֆուատ պէյին, Ալի Նէճմիի էֆ.նին, մէպուս Լութֆի Ֆիքրի պէյին վէ Մէհէմմէտ Շիւքրի էֆ.նին այրը այրը աչտրգլարը տավալարտա աէրմիեան օլընան ահվալ, միւճազաթը գանունիյէ իճապ իթտիրէճէք մահիյէթտէ օլմատըղընտան, միւմանէյէին ատէմը՝ մէսուլիյէթինէ մահքէմէճ միւթթէֆիդէն գարար վէրիլմիշ տիր։

Ինկիլթէրրա տախիլիյէ նազըրը Լօրտ Զըրչըլ, պիր Ինկիլիզ մէպուսը վէ Թայմզ ղազէթասընընը պիր մուհարրիրի իլէ պիրլիքտէ չէհրիմիզէ կէլմէք իւզրէ ֆէնտի վաբօրը մախսուսըլա Իզմիրտէն հարէքէթ իթմիշ օլտըղը հալտէ, Միտիլլի ճիվարընտա վաբօր գումա օթուրմըշ տըր։ Տէրհալ Միտիլլի միւթէսարրըֆը, գազալը խապէր ալտըղընտա, իճապ իտէն մուավէնէթի թէրթիպ իթմիշ, վէ ըրմօրքէօր վաբօրլար եարտմա եէթիշմիշ տիր։ Վաբօրընը եիւզտիւրիւլիւպ եիւզտիւրիւլէմէտիկինէ տաիր հէնուզ պիր խապէր ալընամմըշ տըր։

Տնէվնիք նամ Պուլկար ղազէթասընընը պէեանընա կէօրէ, չէթէ բէյիսի Թոսոր Ալէքսանտրօֆ, ավէնէսիյէ պիրլիքտէ, կէճէլէյին Գօչանանընը Եանիա գարիյէսինէ հիւճում իտէրէք, քէօյիւ եագմըշլար, էհալիսինին էքսէրիսինի գաթլ իթմիշ վէ պատէհու տալլարա ֆիրար իյլէմիշլէր տիր։ Մէղքիւր ղազէթա, պունընը՝ Թիւրքլէր Թարաֆընտան Պուլկար քէօյլիւլէրինէ դարը իճրա իտիլէն մէզալիմ վէ թասատիեաթընը իլք ինթիգամը օլտըղընը պէեան իթմէքտէ տիր։

Ինկիլթէրրա սէֆիրի՝ կէչէն կիւն սասրը էսպադ Բեամիլ բաշանընը գօնաղընա ազիմէթլէ, միւշարիէյի ղիեարէթ իթմիշ տիր։

Շէհիր էմանէթինատ թէշքիլ օլընան Սըհհիյէ գօմիսիօնը չարշէնպիհ կիւնիւ իճթիմա իթմիշ վէ ութիէքի գարարլարը վէրմիշ տիր։ Թօքհանէ ճիվարընտա Գումպարաճը եօղուշընտա նէզարէթ ալթընա ալընան Թանաշ նամ չախսըն խանէսինէ գօնուլան գօրտօնընը գալտըրըլմասը, ֆագաթ խանէ իչինատ ֆէնէնէն թախիրաթը մուքէմմէլէ իճրասը իլէ մէվճուտ պիլճիմլէ էշանընը «էթիվ»ատն կէչիրիլմէսի, վէ խանէ իչինատ պուլընան քէսանընը տահա 3 կիւն նէզարէթը թըպպիյէ ալթընտա պուլընարընըլմասը, վէ թաթիրի գապիլ օլմաեան էշանընը եազըլմասը, Տէրգօս կէօլիւ վէ պէնտէր ճիվարընա սըհհիյէճէ տիզգաթ օլընմասը, վէ չու արալըգ պէնտէրէ վէ ճիվարընա քիմսէնին էյլէնճէ իշին կիթմէսինէ միւսաատէ իտիլմէմէսի, սիւբրիւնթիւլէրին՝ Ախըր-գաբսու վէ Զաթլասը-գաբու աչըգլարընտա տէօքիւլմէյիպ, Այիսթէֆանօս աչըգլարընտա տէնիզին ազընթընը մահէլէրինէ տէօքափիրիւլմէսի գարարլաշարըրլմըշ, վէ պու գարարլար՝ Լիման տաիրէսիդէ այիտ օլտըղը տէվարի պէլէտիէյէ թէպլիղ իտիլմիշ տիր։

Կէչէն բազար իրթէսի կիւնիւ Գալաթատա վէ Թօքհանէ ճիվարընտա կէօրիւլիւպ, գօլէրա օլտըղընա չիւպհէ իտիլէն իքի վուգուաթատան ատայը պու կիւնէ գատար իճրա օլընան թէագիգաթը թըպպիյէ վէ պագթէրիօլօժի նէթիճէլէրինատ. խասթալըղընը գօլէրա օլմատըղը անլայըլտըղը՝ Շէհիր էմանէթինատէն իլան օլընմըշ տըր։

Խարբուրատա գօլէրատան 3 քիչի վէ. ֆաթ իթտիկի՝ մահէլլինատէն խապէր վէրիլիեօր։

Էրզրումատան գօլէրաեա տաիր այընան խապէրլէրէ կէօրէ, օգստ. 23տէ 1 միւսապ զուհուր իթմիշ իսէ տէ, օ ագշամա գատար պաշգա նէ՞ միւսապ, նէ՞ վէֆիեաթ օլմամըշ տըր։— Սօն 24 սաաթտա Գարաքիլիսէ գասապասընընա 1 քիչի միւսապ օլարագ վէֆաթ իթմիշ, վէ էսկիտէն մէվճուտ օլան 2 միւսապընն ահվալը սըհհիյէսի պէր քէմալ պուլընմըշ տըր։— Իլիսու գարիկսի ճիվարընտա միւսապ վէ վէֆիեաթ օլմամըշ, վէ պու գարիէյէ գօնուլան գօրտօնընը գալտըրըլմասը գարարկիր օլմըշ տըր։ Լաքին Վէլիի Պապա նահիյէսինին Հայտէր նամ դարիյէսինատէ 3, Ալիճէկրէնատէ 2, Զիչքէրէքատէ 1 վէ Պաշ-գալէատէ էսկի միւսապլարատան 2 վէֆաթ վուգու պուլմըշ տըր։

Բուսիատան Թիւրքիայա գուրու մէյվէ վէ գօնսէրվ կէթիրիլմէսի, իտարէի սըհհիյէնին գարարըյլա մէն իտիլմիշ տիր։

Էրզրում, 25 օգստ.— Տիւն կէճէ գօլէրատան վէֆաթ իտէն պիր քիշինատէն պաշգա 24 սաաթտան պէրի էրզրումատա միւսապ վէ վէֆաթ եօգ տըր։ Կէօնէթ վէ Իսսու գարիյէէրինին գօրտօնլարը գալարրըլմըշ տըր։ Կէրէք եէքթիմազ, կէրէք գազանընն սարը ճիհէթինատ խասթալըղ քեամիլէն զայիլ օլմըշ տըր։ Նէֆսի Գարա քիլիսէտէ տիւն վէ պու կիւն 3 միւսապ օլարագ, 1ի վէֆաթ իթմիշ տիր։— Գարանթինա սէպէպիյէ մէէքիւլաթ ֆիեաթը իւսթէ գօյմըշ վէ մուամէլաթը թիւճճարիյէ քէսքիմիշ տիր։ Պէշ կիւնատէն պէրի համ օլսուն գօլէրատան չիւպհէլի պիր միւսապ օլմամըշ տըր։

Բէթրէսպուրգ, 7 սեպտ. Սօն 24 սաաթ զարֆընտա գօլէրատան 49 միւսապ վէ 16 վէֆիեաթ օլմըշ տըր։ Էլեկվմ խասթալարընը միգտարը 639 գատար տըր։— Բօմա, 7 սեպտ. Սօն 24 սաաթ զարֆընտա Բօյ էեալէթինատէ, գօլէրատան 5 միւսապ վէ 7 վէֆաթ վուգու պուլմըշ տըր։— Նաքօլիտէ պիր միւսապ վուգու պուլտըղը չայեասը թէքզիպ օլունուեօր։ Նաքօլի չէհրինին ահվալը սըհհիյէսի մէմնուն օլունաճագ սուրէթտէ տիր։

Սօֆիա, 7 սեպտ. (Սիմօվիթատէն իչար օլունուեօր.)—Պուրաեա կէլէն պիր Մաճար վաբօրընտա չիւպհէլի պիր միւսապ կէօրիւլմիւշ օլտըղընտան, մէղքիւր վաբօրատա պուլընան եօլճը վէ էմթաանընը գարաեա չըգարըլմասընա մէմուրլարին սըհհիյէճէ միւսաատէ իտիլմէմէքտէ տիր։ Պուլկարիսթանա կիթմէք արզուսինատէ պուլընան եօլճըլար՝ Ռուսճուղա չըզարագ օրատա գարանթինա պէքլէնէճէքլէր տիր։

Օտէսա, 7 սեպտ.— Պու կիւն չէհիրտէ եումուրճաղատան 84 միւսապ զուհուր իթտիկի բէսմէն անլայըլմըշ տըր։ Իլլէթ ազալմաեա եիւզ թութմըշ տըր։

Վիէննա, 8 սեպտ — Պիր պաղէվան գօլէրատան վէֆաթ իթմիշ օլտըղընտան, իճապ իտէն թէտապիրի թէհաֆֆիզէյէ իթթիլաղ օլընմըշ տըր։

Պէյօղլընտա Տր. Անտրօնիգօսընն խըտմէթճիսի Բանաեօթի իսմինատէ պիր Ռում տէլիգանլըսը, ճումա իրթէսի ագշամը պիր չէյ սանթն ալմագ իւզրէ սօգաղա չըգմըշ օլտըղը հալտէ, Ալի էֆ. նամ բօլիս քէնտիսինի Գալաթա սէրայընա կէօթիւրմիշ, վէ Ուն-գաբանընտա սաքին ֆամիլեասը հաղգընտա պաղը չէյլէր սէօրըլտըգտան սօնրա, Ալի էֆ.՝ պու սէյիգանլըյը բօլիս միւաիրիյէթինէ վէ օրատան Ուն-գաբանընա կէօթիւրմէյէ մէմուր օլմըշ տըր։ Ո կիւնատէն պէրու բօլիս մէմուրը իլէ տէլիգանլը զայպ օլմըշլար տըր։ Շիմտի բօլիս վէ տէլիգանլը՝ քէմալը կէրմի իլէ զապըթա թարաֆընտան արանմագտա տըրլար։

Թավշան քէօյիւնատէ Նուրի իսմինատէ պիրի՝ բէտէրի իլէ գարտաշընը գաթլ իթմիշ տիր։ Դոթթիլ՝ զապրթա թարաֆընտան արանմագտա տըր։

Գատըքէօյիւնատէ Գալամըշ ճատատէսինատէ Տր. Զիւհտի բաշանընն գօնաղընտան հարիգ զուհուր իտէրէք, մէղքիւր գօնագ միւհթէրէք օլմըշ տըր։

Պուլկարիսթանընն Բավէթագօ գարիէսինատէ, էլեկվմ 126 եաշընտա Պապա Վազիլիգա իսմինատէ պիր Պուլկար քէօյլիւ գատընը եաշամագտա տըր. պու գատընն՝ տիւնեանընն էն եաշլը գատընը տըր։ Մէզպուրէ՝ թէմամիյլէ գուվվէյի հաֆըզասընընա մալիք օլուպ, կէսգիւ կէօրիւր, գուլագլարը իշիտիր, վէ կիւնատէ պիր գաչ սաաթ տօլաշըր իմիշ։ Պիւթիւն էօմրիւնիւ չէֆթէճիլիքէ կէչիրմիշ, վէ տահա կէչէնլէրատէ սաքանը էլինատէն պըրագմըշ տըր։ Եալընըզ պիր էրքէք էվլատը օլմըշ տըր քի, պու կիւն 100 եաշընա եադըն տըր։

ԳԱՆՁԱՐԱՆ

ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ ՅՈՒՇՈՒԹԵԱՆՑ

Հաւաքեց

ՕՈՎՀԱՆՆԷՍ Վ. ՄԻՍՔՃԵԱՆ

Այս օգտաշատ գրքոյկը Հայ լեզուի մատենագրութեան զբաղողներուն համար, կը ծախուի «Մէճմուաի Ախպար» տպարանը և Բիւզանդեան գրավաճառատունը ի Գալաթիա, ի գին 8 ղրուշի։ 2—4

ԼՈՒՍԻՆԵԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Վերջին քանի մը պրակներու տպագրութեամբ կ'աւարտի «Լուսինեան բառարան» հսկայ գործը, այս ամսոյ վերջը։ Պոլսոյ և գաւառի հաւաքողք պէտք է փութան լրացնել Ա. և Բ. հատորներէն իրենց պակսած պրակները մինչև 1 սեպ., ուրկէ վերջ գործը կազմուելուն առթիւ ոչ է պրակի խնդրանք անլսելի կը մնայ, պրակով վաճառումը դադրած ըլլալով։

ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԳԱՍԸ ԻԼԱՆԸ

100տէ 4 ֆայիզլի Օսմանլը Դօնսօրմասասիոն թահվիլաթընը 1/14 սեպտեմբեր 1910տա վատէսի հուլուլ իտէճէք 41 Ն.լը գուբօնլարը իլէ 1/14 օգստ. քէչիէսինատէ ամօրթի օլան թահվիլաթընը պէտէլաթը կէլէճէք 1/14 սեպտ տէն իմիպարէն, բազար կիւնլէրինատէն մաատա ճումա կիւնլէրի ալաֆ. սաաթ 10տան էօյլէյէ գատար վէ սաթը կիւնլէրատէ էօյլէյէն սօնրա սաաթ 10տան 2.30ա գատար Օսմանլը պանգասընընն Գալաթատաքի կիշէէրինատէն թէսվիյէ օլունաճագ տըր։

Մէղքիւր գուբօնլար վէ ամօրթի թահվիլաթը իլէ մէրպուութը նուամէրօլը պօրտրօլարա մուգապիլ, իմասընտան 10 կիւն սօնրա Գալաթատա Օսմանլը պանգասը թարաֆընտան թէէսիյէ օլընմագ իւզրէ համիլլէրինէ պիր իլմուխապէր վէրիլէճէք տիր։ 4—2

Տէրսաատէթ, 31 Օգստ. 1910

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

27 օգստ. 1910

	Ղշ.	Բր.
Թէվֆիկ իսիլմիշ Լսհ. ում.	101	09
Բաումէլի չըմէնտըֆէրի ֆբ.	218	12—
Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ.Օ.	4	67—
Տէրիս. Թրամվայ գուբ.	13	65
» » Թահվ. ֆբ.	495	
Ըէմի	17	20
Տէրսաատէթ Ըլիթըմ	414	50
Տէրգօղ	324	
Անատօլը չըմէնտըֆէրի գուբ.	15	70
» » թահ.	507	
Բրէտի Ֆոնսիէ էմիլսէն Ա.	319	50
» » » Բ.	270	

ԱԳՃԷՎԷՐԻՆ ՖԻԵԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղշ.տան	Ղշ.	Բր.
Պէեազ մէճիտիյէ ֆարգը	107	11
Մէթալիք	99	20
Բօլ	91	20
Ֆրանսըղ ալթունը	87	08
Ինկիլիզ լիրասը	109	38
Դրամից	50	
Ռուպի քեազըտ	8	61

ԻՏԱՐԷ ԽԱՆԷ

Պէյօղլուճատ Թազսիմ ճատեսքինճէ Ն. 65

Սահիպի իմթիեազ վէ միւտիրը մէսուլը ղազէթա

ՅՈՎՀ. ԹՕԼԱՃԵԱՆ